

Խմբագրական

Ցեղասպանութիւն եւ Հատուցում

Ցեղասպանութիւնը կը շարունակուի՝ ամէն օր եւ ամէն ժամ այնքան ստեն որ՝ հայ ժողովուրդը, ի սփիւռս եւ հայրենի աշխարհի մէջ կը մնան,

ան – միաբան եւ  
ան – միասնական:

Ինչո՞ւ:

Շատ պարզ է:

Դիտեցէք անգամ մը սփիւռք եւ Հայաստան աշխարհի ընդհանուր կենդանի ապրող շնչող համայնապատկերը, եւ պիտի նշմարէք որ, հայ ժողովուրդը քառասուն հազար կտոր է եւ գոյութիւն ունի քառասուն հազար կարծիք.

Հայոց ցեղասպանութենէն անցած են 103 թշուառութեան, զրկանքի, նեղութիւններու, խեղճութեան, դժբախտութեան, չարչարանքի, տանջանքներու, յուսախաբութիւններու, տագնապներու, պանդխտութեան, տարագրութեան, եղբայրասպանութեան, արինահոսութեան, ան-Միաբանութեան, ան-Միասնականութեան, խեղճութեան տարիներ, եւ այս 103 տարուայ փորձութիւններէն փորձանքներէն եւ փորձառութիւններէն մէկ դաս չենք առած մէկ դաս չենք սորված:

Ի նչ է պատճառը:

Որովհետեւ որոշ խմբակցութիւններ 103 տարիներէ ի վերէ կը տառապին, կուսակցամոլութենէ, ծայրայեղ անհանդուրժողութենէ, խելայեղ աթոռամոլութենէ, իշխանատենչութենէ, կատաղի նախանձամոլութենէ, օտարամոլութենէ, մեծամոլութենէ, ինքնախաբէութենէ, եւ այլ ախտերէ, որոնք պատճառ եղած են մեր տառապեալ ժողովուրդին խաչելութիւններուն:

Շարունակութիւնը էջ 5

Նոր Աշխարհի Արխիւն 1989

ՍԱՐՏԱՐԱՊՍ ԻՆՔՆԱՃԱՆԱԶՄԱՆ ԸԱԿԱՏԱՄԱՐՏ

«Ես կը մնամ Էջմիածնի մէջ, ես կը մնամ իմ ժողովուրդիս մէջ, կ'ապրիմ կը մեռնիմ նրա հետ: Ես իմ նախորդ Հայրապետներու եւ Էջմիածնի աւանդապահն եմ: Էջմիածնի Միաբանութիւնն ալ պիտի մասնակցի այս ճակատամարտին, ցոյց տալով, որ հինգերորդ դարի Վարդանանց պատերազմի ժամանակուայ հայ հոգեւորականութեան հոգին անմահ է մեր միաբանութեան մէջ»:

ԳԷՈՂԳ Ե. ՍՈՒՐԷՆԵԱՆ ՍՍԵՆՍՅՆ ՀՍՅՈՑ ՎԱԹՈՂԻՎՈՍ

Ամենայն Հայոց Վարդապետ Գեորգ Ե. Սուրենեանի պատասխանն էր Զօրավար Միլիկեանին, երբ Զօրավար Միլիկեան Վեհափառ Հայրապետին ինքնաշարժ տրամադրեց Էջմիածնէն հեռանալու համար:

Շարունակութիւնը էջ 6

ԵՍ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՕՆԸ

Սերժ Սարգսեանի Յայտարարութիւնը

«Միւրեւի՛ հայրենակիցներ, կը դիմեմ Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներուն, մեծերուն ու իմ սիրելի երիտասարդներուն, կանանց ու տղամարդոց,

կը դիմեմ փողոցներուն մէջ «Սերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներուն եւ փակ փողոցներով այս օրերուն դժուարութեամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքը անտրտում իրականացնողներուն,

կը դիմեմ ուղիղ եթերի առաջ օրերով զամուսններուն եւ օր ու գիշեր հասարակական անվերտանգութիւնը տղամարդու պէս ապահովողներուն,

կը դիմեմ սահմանին կանգնած մեր քաջարի զինուորներուն ու սպաններուն, կը դիմեմ իմ զինակից ընկերներուն,

Շարունակութիւնը էջ 2

Փոփոխութիւններ: Հետազոտութիւնը ցուցաբերեց, որ Թուրքիան իր քաղաքացիներուն հետ հարաբերութիւնները կը զարգացնէ:

Օրհնութիւններ իր քաղաքացիներուն հետ հարաբերութիւնները կը զարգացնէ:



Ենթացումը օրհնութիւններու հետ հարաբերութիւնները կը զարգացնէ:

Շարունակութիւնը էջ 2

Ի ԿԱՐԳԻՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐԳԻՆ

Օրհնութիւններ իր քաղաքացիներուն հետ հարաբերութիւնները կը զարգացնէ:

Օրհնութիւններ իր քաղաքացիներուն հետ հարաբերութիւնները կը զարգացնէ:

Օրհնութիւններ իր քաղաքացիներուն հետ հարաբերութիւնները կը զարգացնէ:

Շարունակութիւնը էջ 4

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Ստեղծուած ներքաղաքական իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնում ստեղծուել է քաղաքական աննախադէպ նոր իրավիճակ: Կուսակցութիւնը ողջունում է բոլոր այն նախաձեռնութիւնները, միջազգային հարթակներից հնչող կոչերն ու յորդորները՝ կառուցողական բանակցութիւնների միջոցով կարգաւորելու առկայ խնդիրները, ուղեցոյց ունենալով ՀՀ սահմանադրութիւնը: ՌԱԿ-ը համոզուած է, որ միայն կառուցողական բանակցութիւնների միջոցով է հնարաւոր խուսափելու իրավիճակի հետագայ սրումից, անդառնալի կորուստներից:

Շարունակութիւնը էջ 2

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Չուտ ազգային, ապարադաքական երթ՝ դէպի

Օրհնութիւնները

Հայաստանի գերլարված ներքաղաքական վիճակը բեւեռացրել է ողջ քաղաքացիական հասարակությանը բեւեռացման ալիքը տարածելով աշխարհով մէկ: Ներքին կացութեանը սպառնացող նոր բարդութիւնները եւ նրանց հետեւանքների գիտակցությունը մտահոգում եւ տագնապեցնում է համայն հայությանը, հայրենիքում թե սփյուռքում: Մտատանջությունների այդ վիճակում արդէն գտնվում ենք ապրիլի 24-ի սեմին, Մեծ եղեռնի նահատակների հիշատակի օրվա նախօրեին:

Հավերժական արժեքները պետք չէ չափվեն օրվա քաղաքական կացությամբ ու ներքաղաքական իրավիճակներով, որքան էլ որ դրանք լինեն դժվարին ու բարդ:

Շարունակութիւնը էջ 4

Շարունակում է 1-ին

**Η επιθετικότητα της Τουρκίας**

Εφέτος συμπληρώνονται 103 χρόνια από την πρώτη γενοκτονία του 20ού αιώνα όταν πάνω από 1,5 εκατομμύριο άνθρωποι εξοντώθηκαν ή αναγκάστηκαν να εκπατριστούν.

Στην Ελλάδα ζουν σήμερα 70.000 Αρμένιοι. Οι 20.000 ήρθαν στη χώρα μας τα πρώτα χρόνια μετά τη γενοκτονία και οι 50.000 είναι οικονομικοί πρόσφυγες που έφτασαν από διάφορες χώρες μετά την κατάρρευση της Σοβιετικής Ένωσης.

Η Ελλάδα ήταν από τις πρώτες χώρες που αναγνώρισαν τη γενοκτονία και έχει αναπτύξει με την Αρμενία αδερφικές σχέσεις. Τον προσεχή Οκτώβριο μάλιστα θα συμμετάσχει στο «Επιχειρηματικό Forum» που διοργανώνουν οι 84 χώρες του Διεθνούς Οργανισμού Γαλλοφωνίας στην αρμενική πρωτεύουσα, το Ερεβάν, που έχει εφέτος την προεδρία. Στο πλαίσιο αυτό θα επισκεφθεί την Αρμενία και ο Πρόεδρος της Δημοκρατίας Προκόπης Παυλόπουλος.

Με αφορμή την επέτειο αυτή, αλλά και τις πρόσφατες τουρκικές προκλήσεις, «Το Βήμα» συνάντησε τον πρεσβευτή της Αρμενίας στην Ελλάδα, Φαντί Τσαρτσογλιάν.

«Με τη συμπεριφορά της Τουρκίας έχει ξαφνιαστεί όλη η διεθνής κοινότητα» δηλώνει ο κ. Τσαρτσογλιάν. Αναφερόμενος στον πόλεμο στη Συρία, εκτιμά ότι η Τουρκία θα αναγκαστεί να κάνει πίσω γιατί η επιθετική πολιτική της δεν έχει φέρει κανένα αποτέλεσμα στη χώρα. Όσο για τον πρόεδρο Ερντογάν και τις επεκτατικές βλέψεις του, δηλώνει με νόημα: «Να ονειρεύεται κανείς δεν βλέπτε».

Μετά από εχθρότητα ενός αιώνα, το 2009 Αρμενία και Τουρκία υπέγραψαν ειρηνευτική συμφωνία για το άνοιγμα των συνόρων. Η Αρμενία πρόσφατα ακύρωσε τη συμφωνία αυτή. Για ποιον λόγο;

«Το 2009, όταν υπογράφηκε το πρωτόκολλο μεταξύ των υπουργείων Εξωτερικών Αρμενίας και Τουρκίας, ήταν μια προσπάθεια για τη συμφιλίωση ουσιαστικά των σχέσεων των δύο χωρών. Πάντοτε θεωρούσαμε ότι είναι πιο εύκολο να λυθεί οποιοδήποτε θέμα μέσω της ειρήνης και του διαλόγου παρά με τη δύναμη της ισχύος και του πολέμου. Αυτό σκεφτήκαμε και για την Τουρκία. Να υπογράψουμε, να εγκαθιδρύσουμε τις διπλωματικές σχέσεις και να ανοίξουμε τα σύνορα. Υπογράψαμε χωρίς καμία προϋπόθεση πάνω στο τραπέζι των διαπραγματεύσεων. Η Τουρκία υπέγραψε, αλλά το Κοινοβούλιο της δεν επικύρωσε το πρωτόκολλο.

Ήταν κάτι που δεν το περιμέναμε. Η Τουρκία το τελευταίο διάστημα έχει πιο έντονη επιθετική πολιτική απέναντι στην Αρμενία. Έτσι, η ηγεσία της χώρας μας κατάλαβε ότι δεν υπάρχει λόγος να παραμείνει σε αυτή τη διαδικασία και ακύρωσε τη συμφωνία.

Δεν είναι μόνο η Αρμενία, αλλά όλη η διεθνής κοινότητα έχει ξαφνιαστεί με τη συμπεριφορά της Τουρκίας».

Ποια εκτιμάτε ότι θα είναι η συνέχεια με τις δραματικές εξελίξεις στη Συρία;

«Το μέλλον της Συρίας θα το αποφασίσει ο λαός της. Αυτό που μας ανησυχεί είναι ότι έχουμε εκεί μεγάλη αρμενική παροικία. Πάνω από 100.000 συμπατριώτες μας. Τώρα έχουν μειωθεί πάρα πολύ. Περίπου 35.000 πρόσφυγες έχει δεχθεί η Αρμενία από τη Συρία».

Η τουρκική επιχείρηση στο Αφρίν έχει χειροτερέψει τις ήδη τεταμένες σχέσεις της Αγκυρας με την Ουάσιγκτον. Τι θα κάνει τώρα η Τουρκία;

«Δεν ξέρουμε γιατί η Τουρκία έχει το δικαίωμα να αποφασίσει για το αν θα μείνει ο πρόεδρος της Συρίας στην εξουσία ή όχι. Η Τουρκία δεν μπορεί να δίνει οδηγίες σε ολόκληρη την περιοχή έχοντας μια τέτοια προσέγγιση.

Είμαι βέβαιος 100% ότι θα κάνει ένα βήμα πίσω. Και αυτό γιατί μέχρι σήμερα δεν είχε κανένα αποτέλεσμα η πολιτική της για την ίδια τη χώρα. Δεν ζούμε στον αιώνα που αποφασίζει η ισχύς. Η Τουρκία, δυστυχώς, προσπαθεί να λύσει όλα τα θέματα μέσω της ισχύος. Και η Συρία είναι μια απόδειξη. Θέλει να επιβληθεί και εκεί με αυτόν τον τρόπο».

Ο Ερντογάν έχει έναν μεγαλοϊδεατισμό, σαν να θέλει να υποκαταστήσει τον Κεμάλ Ατατούρκ στο τουρκικό εθνικό υποσυνείδητο. Πώς κρίνετε τις δύο προσωπικότητες;

«Να ονειρεύεται κανείς δεν βλέπτε. Δεν κάνει ζημιά. Ζημιά κάνουν οι συγκεκριμένες πολιτικές και με αυτές ούτε ο Ερντογάν ούτε η Τουρκία θα προχωρήσει. Εάν ο Ερντογάν θέλει να υποκαταστήσει τον Ατατούρκ, ας αφήσουμε τον λαό να αποφασίσει πώς βλέπει το μέλλον της χώρας τους. Η δική μας ασφάλεια είναι εγγυημένη. Εμείς δεν θέλουμε πόλεμο, ποτέ δεν θέλαμε, αλλά και δεν φοβόμαστε τον πόλεμο».

Η Τουρκία έχει κρατούμενους επί 45 ημέρες δύο έλληνες στρατιωτικούς χωρίς κατηγορία και παρά τις αντιδράσεις της ΕΕ.

«Είναι πολύ οδυνηρό γεγονός και το καταδικάζουμε. Στην πρόσφατη συνάντηση των υπουργών Αμυνας Ελλάδας - Αρμενίας ο δικός μας υπουργός εξέφρασε την άποψη ότι η Τουρκία θα βρει μέσα της τη δίκαιη

Շարունակում է 1-ին

**ԵՍ ԹՈՂՆՈՒՄ ԵՍ**

կը դիմեմ իմ կուսակից ընկերներուն, քաղաքական բոլոր ուժերուն եւ գործիչներուն,

Իբրեւ երկրի ղեկավար կը դիմեմ վերջին անգամ:

Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր: Ես սխալեցայ: Ստեղծուած իրավիճակը ունի քանի մը լուծում, բայց անոնցմէ ոչ մէկուն կը դիմեմ: Ասիկա իմն չէ: Ես կը յանձնեմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտօնը:

Փողոցի շարժումը իմ պաշտօնավարման դէմ է: Ես կը կատարեմ ձեր պահանջը:

Խաղաղութիւն, ներդաշնակութիւն եւ տրամաբանութիւն մեր երկրին:

Շնորհակալ եմ»:

Շարունակում է 1-ին

**ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶՍԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ...**

Բանկցութիւններ՝ որոնց արդիւնքում հնարաւոր կլինի ուրուագծելու իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, օրէնքի տառին ու ոգուն համապատասխան, ընդհուպ՝ արտադերձ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումը:

ՌԱԿ շատ անդամներ, յատկապէս երիտասարդները, թէ՛ Հայաստանում, թէ՛ Միջինքում, ոգևորուած են Մայր հայրենիքում կատարուած խաղաղ իշխանափոխութեան գործընթացով, և յոյս ունեն, որ կողմերը հանդէպ կրէրեն համապատասխան իմաստութիւն առկայ խնդիրներին ողջախոհ լուծումներ տալու համար:

Կուսակցութիւնը յոյս է յայտնում, որ կողմերը պետութեան և համայն հայութեան շահերը վեր կհաւեն հատուածականից և անձնականից ու հարցերը կլուծեն փոխզիջումային տարբերակով, շեշտում ենք՝ օրէնքի ու Սահմանադրութեան շրջանակներում:

ՌԱԿ ԿԵՆՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՂՆՈՒՐԴ

Երեւան 25.04.2014թ

դուժն ունենալ և արժանապատեան չունենալ».

Հոգեբանական և հոգեբանական օգնութիւններ կը տրուեն զոհերու ընտանիքներին և զոհերու ընտանիքներին:

«Հ Արմենիա չի ունենալ իր ինքնիշխանութիւնը. ինչպէս որ Հ Արմենիան չի ունենալ իր ինքնիշխանութիւնը, այնպէս որ Հ Արմենիան չի ունենալ իր ինքնիշխանութիւնը».

Ստորագրուած է իրենց անունները:

«Ոչ միայն ինքնիշխանութիւնը, այլև իրենց անունները կը տրուեն զոհերու ընտանիքներին և զոհերու ընտանիքներին».

Հոգեբանական և հոգեբանական օգնութիւններ կը տրուեն զոհերու ընտանիքներին և զոհերու ընտանիքներին:

«Երբեք չենք ունենալ իրենց անունները».

«Ինչպէս որ Հ Արմենիան չի ունենալ իր ինքնիշխանութիւնը, այնպէս որ Հ Արմենիան չի ունենալ իր ինքնիշխանութիւնը».

Շարունակում ենք նախորդ թիվին

# ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀՊԱՐՏՈՒԹԵԱՄԲ ԿԸ ԴԻՄԱԻՈՐԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՄԱՅԻՍ 2018-ԻՆ

Դոկտ. Արշալիր Կեօնճեան

Նորաստեղծ Սփիւռքը առաջին հերթին պետք ունի ձեռնարկելու ինքզինք կազմակերպելու աշխատանքին: Երբ մեկ կողմէ այդ հսկայական աշխատանքը կը տարուէր, Սփիւռքը նաեւ պետք էր դիրքորոշուէր խորհրդայնացած Հայաստանի իրականութեան նկատմամբ: Անկախաբար բոլոր այլ նկատումներէ: Հայաստանը անվիճելիօրէն հայրենիքն էր հայութեան եւ հայ մշակոյթի, պատմութեան եւ արուեստի գլխաւոր եւ միակ աղբիւրը կը հանդիսանար ան: Հայաստանը նաեւ այն երկիրն էր ուր կը գտնուէր հայոց հաւատքի կեդրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը: Միւս կողմէ անխուսափելի իրականութիւն էր որ Արեւմուտքը եւ Միջին Արեւելքը ուր կը գտնուէր Սփիւռքը, բուն կերպով թշնամական դիրք որդեգրած էր համայնավար ճակատի երկիրներուն նկատմամբ:

Ընդհանուր այս պատկերը ամբողջացնելու համար պետք է աւելցնել թէ իրենց ձախակեր եւ եղբայրասպան Փետրուարեան Ապստամբութենէն ետք, որուն զոհ գացին 20 000 հայեր, Դաշնակցական ղեկավարութիւնը վտարուելով Հայաստանէն եւ իր հետ տանելով Հայաստանի գանձը, եկած եւ հաստատուած էր Սփիւռքի մէջ: Այդ վարկեանէն սկսեալ Դաշնակցութիւնը որ անզիջող հակա-խորհրդային քաղաքականութիւն մը պիտի որդեգրէր, դժբախտաբար նաեւ ձեռնարկեց հակա-խորհրդային Հայաստան մահացու պայքարի մը ինչ որ պիտի թունաւորէր հայ գաղութներու կեանքը յաջորդող եօթանասուն տարիներուն:

Արդարեւ Սփիւռքի հայ գաղութները այդ հանգրուանէն սկսեալ պիտի ապրէին դաժան ժամանակներ: Դաշնակցութիւնը թէն մեկ կողմէ կարեւոր եւ դրական դեր մը կատարեց Սփիւռքին մէջ կրթական եւ մշակութային կառոյցներ ստեղծելու գործին մէջ, միւս կողմէ սակայն բացարձակ փոքրամասնութիւն կազմելով հանդերձ ան ձախակեր կերպով ուզեց հոն խաղալ «աքսորուած կառավարութեան» մը դերը: Այս աշխատանքին մէջ անոնք գործադրեցին անհանդուրժողութեան եւ բռնութեան այն միջոցները որոնք դժբախտաբար այլեւս իրենց համար բնական դարձած էին: Իրենց նախաձեռնութեանց մէջ որդեգրեցին սպառնալիքներու քաղաքականութիւնը եւ ուզեցին ամէն կերպով տիրապետողները ըլլալ հայ գաղութներու կեանքին մէջ:

Ամենամեծ դժբախտութիւնը այն էր որ այս պայմաններուն մէջ իրենք հետապնդեցին հայութիւնը իր հայրենիքէն եւ Ս. Էջմիածնէն բաժնելու քաղաքականութիւնը: Հայ ժողովուրդի խոշոր մեծամասնութեան համար, սակայն, այդ քաղաքականութիւնը ընդվզեցուցիչ կերպով անընդունելի էր: Պետք է նկատել թէ որպէս տարագրուած ժողովուրդի մը բեկորները, սփիւռքահայութիւնը ստիպուած էր առաջին հերթին իր օրուան ապրուստի պայմանները ստեղծելու: Հետեւաբար բարձր սկզբունքներով օժտուած եւ հայ ժողովուրդի գերագոյն շահերը հետապնդող կազմակերպութեան մը ներկայութիւնը անհրաժեշտ էր, ղեկավարութիւն ստանձնելու համար, եւ հակադարձելու եւ կասեցնելու Դաշնակցութեան այս նկրտումները, որպէսզի

Սփիւռքը կարենար անաղարտ պահել իր ազգային նկարագիրը, եւ կարենար զարգացնել

իր բնական յարաբերութիւնները մայր հայրենիքին եւ մայր եկեղեցւոյ հետ անկախաբար որեւէ քաղաքական գունաւորումէ:

## ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓԻՒՐԷ ՀՈԳԵԿԱՆ ԿԱՊԸ

Ռ.Ա.Կ.-ը յաջողեցաւ ստանձնել ազգային ղեկավարութեան այդ չափազանց դժուարին դերը եւ զայն կատարել հաստատ, եւ վստահելի կերպով, ամբողջովին հակահամայնավար աշխարհի մը տարածքին:

Ռամկավարները քաջ կերպով եւ յաջողութեամբ կատարեցին այս կենսական դերը մինչ Դաշնակները անընդհատ եւ տենդոտ կերպով օգտագործեցին եւ չարաչար գործածեցին Ցուրտ Պատերազմին ստեղծած պայմանները: Անոնք չըվարանեցան Հայաստանի եւ Ս. Էջմիածնայ հետ յարաբերող եւ նախաձեռնութիւն վերցնող ամէն անձ կամ կազմակերպութիւն՝ երկրի ապահովութեան ոյժերուն մօտ մատնանշելու կամ մատնելու որպէս համայնավար գործակալ: Այսօր, Ցուրտ Պատերազմի վերջանալէն եւ հայ գաղութներու մէջ ապրուած մղձաւանջներէն քսան եւ վեց տարիներէ ետք, երեսուն տարեկանէն վար որեւէ մէկուն համար գրեթէ անկարելի է երեսակայել կամ պատկերացնել այն ողբերգութիւնները որ մեր գաղութները ապրեցան ամբողջ եօթանասուն տարիներու ընթացքին:

Այդ ժամանակներու միայն մի քանի ամենացայտուն եղելութիւնները յիշելու համար պետք է յիշել բարձրաստիճան եկեղեցական Եպիսկոպոսի մը դաշունահարումը Ս. Խորանին առջեւ, եղբայրասպան կոնիներու մղձաւանջը կարգ մը գաղութներուն մէջ, նոյնպէս Դաշնակներու կողմէ եւ գործակցութեամբ ամերիկեան CIA-ին տեղի ունեցած Հայաստանեայց եկեղեցւոյ հերձուածը եւ բաժանումը որ դժբախտաբար կը շարունակուի մինչեւ այսօր, թէն յարաբերաբար աւելի մեղմ մթնոլորտի մը մէջ:

Այդ օրերու Դաշնակ մամուլը նոյնիսկ այնքան առաջ գնաց որ համարձակեցաւ ջատագովել փոխնորդ Հայաստան մը ստեղծելու գաղափարը «Արիզոնայի հիւրընկալ անապատներուն մէջ... հեռու համայնավարներէն...»: Այսպիսի ձգտուած պայմաններու մէջ, Ռամկավարները եւ իրենց մամուլը կանգնեցան բարձր եւ հաստատ ազգային ղեկավարութեան իրենց դերին մէջ: Անոնք յաջողութեամբ բանաձեւեցին եւ պաշտպանեցին այն սկզբունքը թէ հայ անհատներ եւ կազմակերպութիւններ հանգիստ կերպով կրնային իրենց կապը պահել Մայր Աթոռին եւ համայնավար մայր հայրենիքին հետ, նոյն ժամանակ մնալով իրենց ապրած երկիրներու հաւատարիմ քաղաքացիները, առանց որ անոնք որեւէ համակրական դիրք կամ գործակցութիւն ունենան Հայաստանի մէջ տիրող կարգերուն նկատմամբ:

Պետք է կարեւորութեամբ անդրադառնալ թէ ամբողջ Սփիւռքի տարածքին դաստիարակուած եւ պաշտպանուած այս նուրբ քաղաքականութեան շնորհիւ է որ Սփիւռքը կարողացաւ պահել իր մշակութային եւ բարոյական կապը իր հայրենիքին հետ եւ այդպէսով ան նախապատրաստուած էր անմիջապէս գործակցելու 1991-ին նորանկախ Հայաստանին հետ: Թէն Հնչակեանները եւ կարգ մը ուրիշ հայ ձախակողմեան փոքր

խմբաւորումներ եւս տարին այս սպառեցնող պայքարը, սակայն Ռամկավարներն էին որ կրնային լաւագոյնը ձեռք առնել զայն:

Արդարեւ միայն Ռամկավար Կուսակցութեան ծրագիր Կանոնագիրն է որ կը համապատասխանէ Արեւմտեան ռամկավարական սկզբունքներուն: Ռամկավարներու Արեւմտամետ այս գաղափար-բախօսութիւնը այնքան յստակօրէն շեշտուած է որ անոնք բացայայտ եւ ոյժգնօրէն կըրցան յայտարարել թէ իրենք հակառակ են համայնավարութեան... Իսկապէս ալ Հայաստանի համայնավար շրջանակներուն մէջ, հեզնականօրէն Ռամկավարները կ'որակուէին որպէս «Պուրժուա կազմակերպութիւն»...:

Յստակ կերպով բանաձեւուած այս հասկացողութեան շնորհիւ է որ Սփիւռքի մեծագոյն կազմակերպութիւններ հանդիսացող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը իրենց կարգին կարողացան իրենց կենսականօրէն կարեւոր գործունէութիւնը կատարել Սփիւռքին մէջ նոյն ժամանակ անոնք կարողացան անվարան պահել իրենց կապը Մայր Աթոռին եւ մայր հայրենիքին հետ: Այս իրագործուեցաւ շնորհիւ այդ կազմակերպութեանց նկատմամբ Ռամկավարներու ուժեղ աջակցութեան եւ անոնց ղեկավարութեան մէջ առաջին իսկ օրէն իրենց ունեցած ներկայութեան: Եթէ Դաշնակցութիւնը ազատ թողուած ըլլար եօթանասուն տարիներ շարունակ հայութիւնը անջատուած պահելու իր հայրենիքէն, Հայաստանի նորագոյն Անկախութեան վաղորդայնին տեղի ունեցած խանդավառ օժանդակութեան հոսքը դէպի Հայաստան երբեք տեղի պիտի չունենար:

Հաստատ իրականութիւն է թէ մինչ մեր օրերուն շատ բնական երեւոյթ է հայոց համար երթալ Հայաստան, փոխանակումներ ընել այնտեղ եւ օժանդակել անոր, մինչ բոլորովին տարբեր էր վիճակը ամբողջ եօթանասուն տարիներու ընթացքին:

Հայաստանի հետ յարաբերութեանց կենսական իրավիճակը պահպանուեցաւ շնորհիւ Ռամկա-վար Ազատական Կուսակցութեան յամառ եւ հերոսական գործունէութեան, որուն այն ժամանակ միացան նաեւ Սփիւռքի ոչ-ռամկավար բազմաթիւ համախմբումներ որոնք միասնաբար կը կրէին «Հայրենասիրական ճակատ» մակդիրը: Մակայն բոլորն ալ այս բնագաւառին մէջ կը քաջալերուէին ու կը ներշնչուէին ՌԱԿ-էն:

## ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱՆԸ

Վերջապէս կարեւորութեամբ նկատի պետք է առնել թէ երբ անակնկալօրէն 1991-ին Մովսէսական Միութիւնը քայքայուեցաւ եւ Հայաստան հոչակեց իր անկախութիւնը, անոնք որոնք մղեցին Հայաստանի մէջ նախորդող քանի մը ամիսներուն պայքարը առաւելաբար Դարաբաղի Կոմիտէ անուան տակ, բոլորն ալ առանց բացառութեան, Հայաստանի կամ Դարաբաղի բնակիչներ էին, Սփիւռքէն ոչ իսկ մեկ հայ կար այդ պայքարողներուն մէջ եւ վստահաբար ոչ մեկ Դաշնակցական: Միւս կողմէ անկախութենէն անմիջապէս վերջ Ռամկավարներ եւ իրենց համախոհներ առաջիններն էին Հայաստան երթալու եւ իրենց մասնակցութիւնը եւ օժանդակութիւնը բերելու նորանկախ Հայաստանի մը անսպասելի իրականութեան: Մասնաւորաբար նկատի պետք է առնուի թէ Մեպտեմբեր 1991-ին Ազգային Խորհուրդին մէջ ներկայացուած անկախութեան հռչակագիրը ստորագրող որպէս աւանդական կուսակցութիւն միայն Ռամկավարներն էին:



**Հայոց Ցեղասպանութեան  
սուրբ նահատակների ոգեկոչման  
արարողությունները  
Օիծեռնակաբերդի յուշահամալիրում եւ  
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում**

Ապրիլի 24-ին Ն . Ս . Օ . Տ . Տ . Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Օիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի, ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանի կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:



Նոյն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Այս առիթով հաւատացելոց խոնարհումի համար դուրս եր բերուել սուրբ նահատակաց մասունքարանք:

Պատարագին էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Առէն վարդապետ Շահէնեանը: Սրբազան արարողութեան ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադարձաւ օրուայ խորհրդին՝ մասնաւորաբար նշելով. «Հայ ժողովուրդն աշխարհի երեսի վրայ այն ժողովուրդներից է, որ ենթարկուել է ցեղասպանութեան եւ բնաջնջումի՝ ապրելով չարիքը անթիւ կոտորածների եւ մարդասպանութեան:

Գարնանային այս գեղեցիկ օրերին, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ուր բնութիւնը նոր կեանքով բուրում, մենք դարձեալ համախմբուել ենք մեր նահատակների յիշատակը ոգեկոչելու:

Հայրուրբերքերորդ տարելիցն է 2018 թուականն ազգաբնակչութեան այդ կոտորածների եւ սպանութեան, սակայն, որպէս քրիստոնէաներ, ովքեր հաւատարիմ են մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքին, մենք հաւատում ենք, որ մեր նահատակները հարուցեալ են ի Քրիստոս, որովհետեւ Տէրն սասց. «Եւ մի վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. Ժ 28):

...Ինչքան էլ վայրագ եղան ամբողջ պատմութեան ընթացքում մեր ազգի դէմ գործուած վճիռները, ինչքան էլ չարն ու չարիքը ուզեցին ոչնչացնել մեր ազգը, մեր Եկեղեցին, հայ ժողովուրդը մեր Տէր Յիսուսի Քրիստոսի հարուցեալ կեանքով, հարուցեալ լոյսի հաւատքը ունենալով, գերեզման չիջաւ, որովհետեւ մեր կեանքը հարուցեալ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի, կեանքով արդէն իսկ լեցուն էր:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մենք այսօր մխիթարուած ենք, որովհետեւ մեր նահատակները արժանացան սրբադասման, երկնաւոր սրբերի թագերին եւ այսօր երկնքում մեզ համար բարեխօսներ են»:

Հայր Առէնն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պէտք է այսօր շարունակի յիշել իր նահատակներին եւ պահանջել, որպէսզի նման չարիք՝ ցեղասպանութիւն, տեղ չգտնի ոչ մի ազգի կեանքում:

Սուրբ Պատարագի աւարտին Մայր Տաճարի շրջափակում՝ Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, հանդիսապետութեամբ Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց բարեխօսական կարգ:

Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ Գաբրիէլ Զեմբերջեանը եւ Սարգիս Պետոյեանը, ինչպէս նաեւ Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցատէր միութեան վարժարանի աշակերտները:

**Հաղորդագրություն**

Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմէն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի եւ Արմէն Մանվելյանի հետ: Քննարկաման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը:

ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են՝

1. Երկու նախագահների՝ ՀՀ եւ Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությամբ միջնորդական բանակցությունների սկսում:
  2. Անցումային-ժամանակավոր կառավարության ձևավորում,
  3. Ընտրական օրենսգրքի փոփոխություն (նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում):
  4. Սուպերվարչապետական լիազորությունների նվազեցում՝ մասնակի բաշխում Ազգային ժողովի եւ հանրապետության նախագահի միջև:
  5. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
- Հանրապետության նախագահը ՌԱԿ ներկայացուցիչների առաջարկների նկատմամբ հանդես բերեց խորը հասկացողություն եւ մանրամասնությունների վերաբերմամբ արեց գործնական հարցադրումներ:

ՌԱԿ ՄԱՍԼՈ ՂԻՎԱՆ

Շարունակուած էջ 1-էն

**Ցեղասպանութիւն եւ...**

Դիտեցէք այսօր մեր հայրենի ժողովուրդին թշուառութիւնները՝ հայրենի ժողովուրդին ընկերային՝ տնտեսական՝ քաղաքական տառապալից տխուր վիճակը, միթէ այս բոլորը ջարդեր չեն, միթէ այս բոլորը ցեղասպանութիւն չէ:

Երեք միլիոն ժողովուրդ ինչպէս կրնայ ըլլալ որ, իր հայրենի հողին՝ վրայ հաց չունենայ գործ չգտնէ ընկերային խնամք՝ ապահովութիւն՝ մարդկային ամենատարրական իրաւունքները եւ արդարութիւն չըտեսնայ եւ այդ պատճառներով արտագաղթէ:

Մենք անկախութիւն փնտռեցինք եւ բախտի բերմամբ եւ հոյլ մը՝ հայրենասէր երիտասարդներու պայքարին շնորհիւ անկախացանք: Բայց դժբախտաբար՝ մենք ոչ քաղաքական իմաստութիւնը ունեցանք, ոչ ալ, քիչ մը աւելի ուշ ժամանակ, ճշմարիտ հայրենասիրութիւնը ունեցանք, որպէսզի վերականգնինք վերածաղկինք եւ հզօրանանք, այլ անկախութիւնը պատեհութիւնը ստեղծե՞ծ, որպէսզի որոշ դասակարգի պատեհապաշտներ, իրենց ընծայուած առիթները ի նպաստ իրենց շահագործեցին եւ այդ պատճառաւ այսօր մենք հոս հասանք:

Աստուած պահէ մեզի՝ ինչ որ կը պատահի այսօր Երեւանի հրապարակներուն վրայ:

Արաբ Թունիսցի բանաստեղծ՝ «Ապու ԷլԳասեմ ԷլՇէյի» 1933-ին քերթուած մը կը գրէ որուն վերնագիրը կը կոչէ «Կեանքի Կամեցողութիւն»:

«Եթէ ժողովուրդը օր մը, ազատ ապրելու կեանք ուզէ, անպայման թէ՛ ճակատագիրը այդ պիտի պատասխանէ եւ գիշերը անպայման թէ պիտի հեռանայ եւ բռնութեան շղթան անպայման թէ պիտի փշրուի»:

Հայ ժողովուրդը որոշեց մարդկային եւ ազգային արժանապատուութեամբ ապրելու կամքը պարտադրել իշխանութիւններուն: Սակայն բոլոր կողմերը պէտք է չափազանց զգուշ ըլլան, ինչպէս որ կը կոչեն այս թաւշեղ ըմբոստութիւնը խաղաղութիւն համերաշխութիւն արդարութիւն եւ ցանկացուած կեանք շնորհէ եւ հաստատէ: Որովհետեւ հայ ժողովուրդի թշնամիները, անպայման թէ՛ իրենց գաղտնի գործակալները ունին որոնք ազատօրէն կը շրջին այդ ըմբոստացած ամբոխներուն մէջ եւ մեր ժողովուրդին խաղաղ այս պոռթկումը, չէղի իր արդար նպատակէն, ինչպէս պատահեցան «արաբական գարունները» որոնք քանդումներու եւ արեան նախճիրներու վերածուեցան:

Ժամանակն է որ ամէն հայ՝ ամէն հաւաքականութիւն, ամէն քաղաքական խմբաւորում, ամէն ղեկավար, ամէն առաջնորդ, ամէն պետական պաշտօնէայ, պատասխանու անձինք, պէտք է խորհրդածենք, թէ ինչ՞ կորսնցուցած է հայ ժողովուրդը եւ թէ ինչպէս պէտք է գործէ, որպէսզի գոյութիւն ունենայ եւ դէպի ապագայ իր ճանապարհը շարունակէ:

Պէտք չէ մոռնանք որ, հայ ժողովուրդը ամէն օր ցեղասպանութիւն կ'ապրի:

Շարունակում էջ 3-ին

### ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ...

Այսպես Ռամկավարները Երրորդ Հանրապետության ստեղծման առաջին օրեն իսկ ներկայ էին Հայաստանի մեջ: Այն ժամանակ հազիւ քանի մը շաբաթ անց յախուռն որոշումը առինք Երեւանի մեջ հրատարակելու Ազգ թերթը որպէս Հայաստանի առաջին մամուլը որուն մօտեցումը բոլորովին նոր էր: Լրատուութեան եւ կառավարական որոշումներ վերլուծելու եւ հաղորդելու իր մօտեցման մեջ ան կը հետեւէր Արեւմտեան հասկացողութեանց: Ազգ-ը անմիջապէս դարձաւ երկրին ամենափնտրուած թերթը: Ազգին իւրաքանչիւր թիւէն հազարաւոր օրինակները կը սպառէին քանի մը վարկեաններու մեջ: Մինչեւ այսօր Ազգ-ը կը մնայ Հայաստանի ամենահեղինակաւոր հրատարակութիւններէն մէկը:

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան որոշ անդամներ օրինակ հանդիսանալով, շտապեցին Երեւան: Անոնք առաջիններէն հանդիսացան այնտեղ Արեւմտեան ազատ շուկայի մօտեցումներով գործ ստեղծելու: Աւելի վերջ պարզուեցաւ որ այդ ջանքերը կանխահաս էին: Ինչ կը վերաբերի Հ.Բ.Ը.Մ.ին, ինչպէս վերելք յիշուած է Ռամկավարներ անոր ստեղծման առաջին օրէն իսկ բացառիկ հաւատքով եւ օրինակելի կերպով ներշնչող ներկայութիւն եւ աշխոյժ գործունէութիւն ցուցաբերած են անոր մեջ: Հետեւաբար կը սպասուէր որ, Հ.Բ.Ը.Մ.ը իր կարգին անմիջապէս շոշափելի օժանդակութեան աշխատանքներու ձեռնարկէր: Անոր ամենայախուռն նախաձեռնութիւնը եղաւ Հայաստանի Ամերիկեան Համալսարանի ստեղծումը որ յաջորդող տարիներուն մինչեւ այսօր, կը հանդիսանայ Հայաստանի մեջ ամենէն կենսական հաստատութիւններէն մէկը:

Այստեղ թուարկումներու այս շարքը պիտի կասեցնեն քանի որ այս յօդուածին նպատակը չէ թուարկել եւ վերլուծել վերջին քսանվեց տարիներու ընթացքին Հայաստանի մեջ կատարուած բոլոր զարգացումները, քաղաքական, տնտեսական եւ ընկերային վերիվայրումները ինչպէս նաեւ այդ բոլորին մեջ շատերու կողմէ կատարուած աշխատանքը եւ յատկապէս Ռ.Ա.Կ.-ի ստանցնած դերը: Կը բաւէ հաստատել թէ հակառակ բազմաթիւ դժուարութեանց Ռ.Ա.Կ.-ը այսօր ներկայ է գործօն է Հայաստանի մեջ: Ան վերջերս ձեռնարկեց վերակառուցման մեծ աշխատանքի մը եւ դարձաւ Հայաստանակեդրոն Կազմակերպութիւն: Այսպիսով Ռ.Ա.Կ.-ը աւելի քան երբեք իր գործունէութիւնը եւ օժանդակութիւնը կրնայ կեդրո-

նացնել ի նպաստ Հայաստանին եւ Հայաստանի պետականութեան:

Եզրակացնելով այս ակնարկը նետուած մեր ազգի վերջին հարիւր տարիներու խրթին պատմութեան վրայ, բացայայտ կը դառնայ թէ Ռ.Ա.Կ.-ը արդարօրէն խրոխտ եւ հպարտ կանգնած է Մայիս 2018-ին Հայոց Պետականութեան Հարիւրամեակի նշման սեմին հիմնուելով այն ծառայութեան վրայ որ ան անձնուիրաբար տուած է ի նպաստ Հայոց Պետականութեան եւ անոր Գերագոյն շահերուն, առանց խտրականութեան, հարիւր անցնող տարիներու բոլոր տարբեր շրջաններուն:

Ան ոչ մէկ ժամանակ ջանացած է օգտուիլ կացութիւններէն եւ ինքզինք հարստացնել որեւէ ձեռով իբրեւ հատուցում իր բերած ծառայութեանց: Ոչ մէկ քաղաքական խումբ կրնայ յաւակնիլ այս իմաստով գերազանցելու Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը: Հայ ազգը ամբողջ այս քաղաքական Կուսակցութեան հանդէպ եւ անոր սքանչելի ծառայութեան այս վաստակին նկատմամբ երախտագիտութեան պարտք ունի:

Յաջողիկայ Հայաստանի Պետականութեան Հարիւրամեակի տօնակատարութեանց ժամանակ բնականաբար բոլոր քաղաքական կուսակցութիւնները ինչպէս նաեւ ոչ-քաղաքական կազմակերպութիւններ, արդարօրէն պիտի տօնախմբեն համաձայն իրենց եւս բերած նպաստներուն: Ռ.Ա.Կ.-ը իրաւունք ունի հպարտօրէն այդ առիթով ինք եւս տօնախմբելու. աւելի եւս, ան նաեւ արդարօրէն իրաւունք ունի գնահատուելու 2018 Մայիսի Ազգային Տօնակատարութեան ընթացքին:

*Ծանօթ: Հեղինակը եղած է համազգային մակարդակով ղեկավարներէն մէկը բազմաթիւ հայկական կարեւորագոյն կազմակերպութիւններու: Անոնց կարգին է Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը որուն բազմաթիւ տարիներով Կեդրոնական Վարչութեան Ատենապետը եղած է ան:*

*Ան բազմաթիւ տարիներով եղած է նաեւ Հ.Բ.Ը.Մ.-ի Կեդրոնական Վարչական Ժողովի Անդամ եւ անոր Փոխ Նախագահը:*

*Ան եղած է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Գանատայի Թեմին հիմնադրողներէն գլխաւոր ղեկավար անձնակազմի մէջ եւ սպա բազմաթիւ տարիներ եղած է անոր Թեմական Խորհուրդին Ատենապետը:*

Պայքար

Շարունակում էջ 1-ին

### ՍԱՐՏԱՐԱՊԱՏ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԸԱԿԱՏԱՄԱՐՏ

Այո: Վեհափառ Հայրապետը ոչ թէ մնաց Էջմիածին, այլ Ս. Էջմիածնի ամբողջ հոգեւորականութիւնը պատերամի ճակատին եւ ամեն տեղ միացաւ հայ ժողովուրդին, ոգեւորելով եւ եկեղեցիներու զանգերը հնչեցնելով ըննդէմ մեր ժողովուրդի սպառնացող վտանգին:

Աւարայրի դիւցազնամարտի ոգին էր, որ կը կրկնուէր. հայ ժողովուրդը որպէս մէկ հոգի եւ մէկ մարմին որոշած էր յաղթել գոյատեւելու եւ անմահութեան պսակը յաւերժ պահելու Արարատի գագաթին:

Սարտարապատը հայ ժողովուրդի նոր օրերու լինելիութեան խորհրդանիշն է, ուր ժողովուրդ մը ամբողջ իր ուսերուն ունէր 4000 տարուայ պատմութեան ժառանգութիւնը, ունէր նաեւ գոյատեւելու խոր գիտակցութիւնը, եւ այս բոլորը մղեց զինք խոյանալու մեր դարաւոր եկուորսոյն վրայ, եւ յաղթանակի սուրով բանալու մեր մեծ երազի ճամբան:

Սարտարապատի դիւցազնամարտը, մեր գոյատեւելու կամքին եւ յաւերժութեան վկայագիրն է, ուր ոսկի տառերով արձանագրուած է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ, ՄԻԱՄՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ եւ ՔԱԶԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ պատգամները:

«ՄԵՐՈՒՆԴԵՐ ԴՈՒՔ ԶԵՋ ԸԱՆԱՉԷՔ ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻՑ»:

Պարոյր Մեակ՝ հայ ժողովուրդի անմահ զաւակը, մեզի պատգամեց որ մենք մեզ ճանչնանք Սարտարապատի ճակատամարտին:

Սարտարապատին ետք, ո՞ր մնաց մեր ազգային ինքնութեան գիտակցութիւնը, ո՞ր մնաց մեր հայրենասիրութիւնը, ո՞ր մնաց մեր ճշմարիտ միասնականութիւնը, եւ ո՞ր մնաց բարոյական քաջութիւնը պարկեշտ ըլլալու, անկեղծ ըլլալու, անբասիր ըլլալու, իրապաշտ ըլլալու, իրատես ըլլալու:

Դժբախտաբար, ոտնակոխ ըրինք ամեն սրբութիւն, մոռցանք ազգը, որովհետեւ մեր կուսակցութիւնը կարեւորութեամբ առաջնահերթ էր քան ազգը, մոռցանք հազար ու մէկ վերքերով խոցուած հայրենիքը, փոխանակ օգնելու, բուժելու, օժանդակութեան ձեռք երկարելու, հակադրելով ամեն ինչ Խ.Հայաստանի դէմ պայքարեցանք եւ աւելի քան 60 տարիներ պայքարեցանք իրեն դէմ բանիւ եւ գործով, գիտակցութեամբ եւ տգիտութեամբ:

Ո՞ր է Սարտարապատի ոգին բխած ճշմարիտ ՄԻԱՄՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ 70 տանւերեւոյ ընթացքին: Գաղութները պառակտեցինք, հայրենասէրները հալածեցինք, բանտեր ճամբեցինք, ընտանիքներ դժբախտացուցինք, եկեղեցիներ բաժնեցինք, եւ մինչեւ այսօր գաղութին մեջ գոյութիւն ունեցող եկեղեցին կ'անտեսենք, կ'անջատուինք Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն եւ նոր եկեղեցի կը հիմնենք եւ կ'օծենք կեղծ միասնականութեան քողին տակ:

Եւ վերջապէս ո՞ր մնաց Սարտարապատի սրբազան անարատ ու անբիծ, անվեհեր ու պարկեշտ յաղթահարող քաջութիւնը: Սրբապղծեցին սրբազան քաջութիւնը եւ հայու բարոյական քաջութիւնը, մոռցանք ամեն ինչ մեր հատուածական շահերուն եւ մոլեռանդութեան առջեւ, եւ կարծեցինք որ մենք ենք սկիզբը եւ վերջը, առանց նկատի առնելու սփիւռքի մեջ օրէ օր ուժացող գաղութները, անտեսեցինք ամեն սկզբունք, ամեն չափ ու կշիռ, եւ այս բոլորը «բարձր քաղաքականութիւն խաղալու» մեծ պետութիւններու հետ, կարծէք մենք մեր հայրենի հողի վրայ մեծ պետութիւն մը ըլլայինք, եւ ոյժի դիրքերէն խօսէինք մեծ պետութեան մը հետ որ 70 տարիներ մեր հողը պահեց, եւ ոչ թէ անոր հետ, որ մեր հայրենի 270.000 ք. ք հողերը եւ մեր դարաւոր մշակոյթի գանձերը յափշտակեց:

Եւ այսօր նաեւ կը շարունակենք խաղալ բարձր քաղաքականութիւն տակաւին: Կ'օգտագործենք Արցախեան պահանջատիրութիւնը որպէսզի հատուածական փառքեր եւ պատուանդան բարձրացնենք:

Աւաղ, հազար աւաղ, մոռցանք եւ կը մոռնանք Սարտարապատի սրբազան պատգամները եւ կը քանդենք հայու հոգին եւ միտքը, եւ այս բոլորը «բարձր քաղաքականութիւն խաղալու» համար:

Սարտարապատի դիւցազնամարտը թող մեր սրտորուն մեջ արթնցնէ ճշմարիտ եւ անարատ հայրենասիրութիւնը, միասնականութիւնը եւ բարոյական քաջութիւնը, որպէսզի ճշմարիտ համագործակցութեամբ վերաշինենք մեր աղիտալի հայրենիքը, պայքարինք թուրքին դէմ եւ իրականացնենք մեր դարաւոր Մեծ Երազը:

Με μεγάλη μας χαρά, σας προσκαλούμε στην βραδιά της επέτειου της κορυφαίας ομάδας "ΑΒΕΤΙΣ"

που αισιώς κλέβει φάτος τα 5 χρόνια.

Η βραδιά έχει τον τίτλο ΠΑΤΡΙΔΑ, ΕΙΜΑΣΤΕ ΓΕΝΝΗΜΕΝΟΙ ΑΠΟ ΤΗΝ ΑΓΑΠΗ ΣΟΥ και είναι αφιερωμένη στις ηρωικές μάχες του Μαΐου της Αρμενίας. **Αβόντειος Σκοπή Νέας Σμύρνης - Θεμιστοκλή Σοφούδη 2**

Մի րով հրավիրում ենք «ԱՎԵՏԻՍ»

պարաօմբի հոբելյանական երեկոյին՝ մեծ արդեն 5 տարեկան ենք: Երեկոն նվիրվում է Հայաստանի Մայիսյան հերոսամարտերին՝ ՔՈ ՄԻՐՈՒՑ ԵՆՔ ՄԼՎԵԼ ՀԱՅՐԵՆԻՔ խորագրով:

Σάββατο 26 Μαΐου 2018 - 7.30 μ.μ.

ΕΙΣΟΔΟΣ ΕΛΕΥΘΕΡΗ - ΔΙΑΤΙΘΕΤΑΙ ΠΑΡΚΙΝΓΚ

**Մ Ա Հ Ա Ձ Դ**

Տեր եւ Տիկ. Կիրակոս Պերպերեան եւ զաւակները, Տիկ. Լուսի Պերպերեան եւ զաւակը, Պրն. Բանատօրի Իրոնումարի եւ զաւակները, Մարի Քէհէեան, Տեր եւ Տիկ. Յովհաննէս Լազեան եւ զաւակները, Գասարճեան, Քիւփէլեան ընտանիքները եւ համայն ազգականները, կը գումեն մահը իրենց մօր, մեծ մօր, քրոջ, մօրաքրոջ եւ հարազատին՝

**ՔՐԻՍՏԻՆԷ ՊԷՐՊԵՐԵԱՆԻ**

որ պատահեցաւ՝ Ուրբաթ Ապրիլ 20-ին: Յուղարկատրութիւնը կատարուեցաւ յաջորդ օր՝ Ապրիլ 21ին, եւ մարմինը ամփոփուեցաւ Աթէնքի Ա՛ (Առաջին) գերեզմանատան մէջ:

**ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ**

Տեր եւ Տիկ. Կիրակոս Պերպերեան եւ զաւակները, Տիկ. Լուսի Պերպերեան եւ զաւակը եւ համայն ազգականները, կը ծանուցանեն թէ՛ Կիրակի 20 Մայիս 2018, Փերիսթերիի Ս. Աստուածածին Եկեղեցոյ մէջ, յաւարտ Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, իրենց մօր, մեծ մօր եւ հարազատին՝

**ՔՐԻՍՏԻՆԷ ՊԷՐՊԵՐԵԱՆԻ**

մահուան քառասունքին առթիւ:

**Ամսվերջի Հանդես**

**Հայ Աւետարանական Մանկապարտէզի**

Մի րով կը հրաւիրենք Ձեզ, Հայ Աւետարանական Մանկապարտէզի Ամսվերջի հանդեսին, որ տեղի պիտի ունենայ Զորեքշաբթի 6 Յունիս 2018, կ.ե. ժամը 7-ին Հայ Աւետ. Եկեղեցոյ ժողովասրահին մէջ:

**ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ**

**ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ**

Քրիստինէ Պերպերեանի մահուան առթիւ, Փերիսթերիի Ս. Աստուածածին եկեղեցոյ կը նուիրեն՝

- Կիրակոս եւ Լուսի Պերպերեան 300 եւրո
- Լազեան ընտանիք 50 եւրո
- Արամ եւ Մարո Լազեան 50 եւրո
- Մարի Գէհէեան 50 եւրո
- Պրն. Իրոնումարի Բանաղիօթիս 50 եւրո
- Տիկ. Խորիկեան Բիցա 50 եւրո

(Հ.Բ.Ը.Ս. «Ա. Գալիփաքեան» վարժարանի երկու դպրոցական ինքնաշարժները փոխարինելու նպատակով) կը նուիրեն՝

- Լուսի Պերպերեան 300 եւրո
- Տեր եւ Տիկ. Արա եւ Աղանի Նայլաճեան 50 եւրո
- Տեր եւ Տիկ. Անդրանիկ եւ Ալիս Նայլաճեան 30 եւրո
- Տիկ. Սեդա Քիւփէլեան 50 եւրո

Գալիփաքեան վարժարանին կը նուիրեն՝

Պետրոս եւ Անուշ Գասարճեան 50 եւրո

«Նոր Աշխարհ» շաբաթաթերթին կը նուիրեն՝

Ընկ. եւ ընկերուի Մարգիս եւ Եղիս Խաչատուրեան 50 եւրո:

**ԳՐԱԻՈՒԱԾ ՕՐ**

**ԿԻՐԱԿԻ 3 ՅՈՒՆԻՍ 2018**

**24 ԱՊՐԻԼ 1915**

**ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ**

**22ԷՆ-26 ՄԱՅԻՍ 1918 ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻ ԴԻԻՑԱԶՆԱՍՄԱՐՏԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ**

**28 ՄԱՅԻՍ 1918 ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՈՉԱԿՄԱՆ 100-ԱՄԵԱԿԸ**

**... ՈԳԵԿՈՉՈՒՄ ԵՒ ՏՕՆԱՀԱՆԴԷՍ**

**ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲ**

**ՅԱԻՎԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ**

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք Կիրակոս եւ Լուսի Պերպերեան ընտանիքներուն եւ համայն պարագաներուն, իրենց մօր, մեծ մօր, քրոջ եւ հարազատին՝

**Քրիստինէ Պերպերեանի**

մահուան առթիւ:

- «Արարատ»
- Մ. Ս. Միութիւն
- «Արարատ»ի Տիկնանց Մարմին
- «Նոր Աշխարհ»

**ՆՈՐ ԱՇԽԱՐՀ**

**ԱԶԳԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ**

Մեփականութիւն ԱՐԱՐԱՏ Մ Մ ՄԻՈՒԹԻՒՆ Միսթու 33, Նիքեա, Յունաստան

Համակարգչային շարուածքը եւ էջադրումը՝ **ՆՈՐ ԱՇԽԱՐՀ** շաբաթաթերթի

Տնօրէն՝

Ընկ. Մարգիս Խաչատուրեան

Արտօնատէր - Փաստաբան՝ ընկ. Յակոբ Տէսճեան

“NOR AΣXAP”

Αρμένικη Εβδομαδιαία Εφημερίδα **Ιδιοκτησία “ΑΡΑΡΑΤ”** Φιλολογικό Αθλητικό Σωματείο

Διευθυντής **Σαρκίς Χατσατουριάν** Εκδότης - **Ιάκωβος Φετζιάν** Δικηγόρος

Σηστού 33 - TK 18450 - Νίκαια **Τηλ: 210-4926085** “NOR ASHKHAR” **Armenian Cultural Social Weekly**

33 Sistou Str. **GR 18450 NIKEA GREECE** Tel-Fax: 00+30+210-4926085



**Քաջալերեցէք հայ մամուլը**



Բացի իմբազրականներէն, յօդուածագիրներու տեսակէտներն ու գաղափարները անպայմանօրէն չեն արտայայտեր թերթին ուղեգիրը:



### ΑΝΑΚΟΙΝΩΣΗ ΓΙΑ ΤΙΣ ΕΓΓΡΑΦΕΣ ΜΑΘΗΤΩΝ

Αγαπητοί Γονείς,  
Σας ενημερώνουμε ότι οι εγγραφές των μαθητών για τη νέα σχολική χρονιά 2018-2019, αρχίζουν την 1η Ιουνίου 2018 και θα ολοκληρωθούν στις 21 Ιουνίου 2018. Πιο συγκεκριμένα, για τους μαθητές που θα φοιτήσουν στο Νηπιαγωγείο και την Α' τάξη Δημοτικού οι εγγραφές ξεκινούν από την 1η Μαΐου 2018.

- Δικαίωμα εγγραφής έχουν:
1. Στο Νηπιαγωγείο, τα παιδιά που γεννήθηκαν το 2013 (νήπια) και 2014 (προνήπια).
  2. Στην Α' τάξη του Δημοτικού, τα παιδιά που γεννήθηκαν το 2012.
  3. Η εγγραφή στις υπόλοιπες τάξεις γίνεται με το συνηθισμένο τρόπο.
  4. Για τις εγγραφές στο Νηπιαγωγείο και στην Α' τάξη Δημοτικού, χρειάζονται πιστοποιητικά για τα οποία θα ενημερωθείτε από τη Διεύθυνση του Σχολείου.

Παρακαλούμε για την έγκαιρη τακτοποίηση των εγγραφών των παιδιών σας. Η άμεση ανταπόκριση όλων, βοηθά στην ομαλή λειτουργία του Σχολείου και στην εξασφάλιση των μεταφορικών μέσων.

Στοιχεία επικοινωνίας

\*Τηλ. Σχολείου: 210- 9816679 (πληροφορίες: Μπεναρδή Μαρία-Ελένη)

\*Τηλ. Γραμματείας: 210- 9825685

Η Διευθύντρια  
Μαρία-Ελένη Μπεναρδή

XXXX

### ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ Հ.Բ.Ը.Մ. «Ա. ԳԱԼՓԱՔԵԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ

Միբեյի Օնոթր,  
Կը տեղեկացնենք թէ 2018-2019 դպրոցական տարեշրջանի արձանագրութիւնները, պիտի կատարուին Յունիս 1-էն մինչեւ 21 Յունիս 2018-ին: Ցատկապէս Մանկապարտէզի եւ Ա. դասարանի աշակերտներուն համար, պիտի կատարուին Մայիս 1-էն:

- Արձանագրութեան իրաւունք ունին.-
1. Մանկապարտէզ, այն երեխաները որ ծնած են 2013-ին (Օտոյիկ) եւ 2014-ին (Կոկոն):
  2. Ա. դասարան, այն երեխաները որ ծնած եւ 2012-ին:
  3. Մնացեալ դասարաններու աշակերտներուն համար, արձանագրութիւնները կ'ըլլան սովորական ձեւով:
  4. Մանկապարտէզի եւ Ա. դասարանի արձանագրութեան, հարկ եղած հաստատագիրներուն համար, կրնաք իմանալ տնօրէնութենէն:
- Կը խնդրուի արձանագրութիւնները կատարել վերոյիշեալ ժամանակամիջոցին մէջ:
- Ձեր անմիջական կապակցութիւնը Տնօրէնութեան հետ, անհրաժեշտ է, ապահովելու համար յառաջիկայ դպրոցական տարեշրջանի դպրոցի հեզասահ գործունէութիւնը, ինչպէս նաեւ դպրոցական ինքնաշարժերու կարգաւորումը:

Հեռաձայններ.- Տնօրէնութիւն՝ 210-9816679  
Հ.Բ.Ը.Մ. Քարտուղարութիւն՝ 210-9825685

Տնօրէնութիւն

**ԳԻՐՔԻ ՆԵՐԱՅԱՑՈՒՄ**

**Գոհար Մարտիրոսեանի**  
(«Գրողներու Մրցութեան» մասնակցի մէջ)

**«ՄԱՐԵԼՈՒ ԲԱՆԱԶԵՎ»**  
10-րդ և 11-րդ հասարակական

**ՇԱԲԱԹ ԱՊՐԻԼ 28, 2018 19.30**

Սիրով կը իրաւորենք Ձեզ լրացող, իրաւարարութեամբ, «Նստաւարտի «Երեւանի քաղաքացիական» Գոհար Մարտիրոսեանի «Մարցի Բանազեւ» մանկապարտէզի 10-րդ և 11-րդ հասարակական տնօրէնութեան նախագահի որդի Մարցիեան ազգայնագրութիւնը և խորհուրդը:

Չտնայրին իրենց մասնակցութիւնը պիտի բերեն՝ եկեղեցւոյ կ'հրախօսողայ՝ Կարցի և Գալաթեանի հարկերը աշակերտները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄՔ՝  
ՀԱՅ ԱՌԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՅ ԵՒ «ԱՐԵՒԻՎ» ԳՐԱՏԱՆ  
Լ Ե Մ Ի Ս Մ 3 0 - Գ Ո Ք Ի Լ Ի Ս

### ՊՏՈՅՏ ՄԱՅՐԵՐՈՒ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Արարատ Մ.Ս.Միութեան Տիկնանց Մարմինը Մայրերու տօնի առթիւ միօրեայ պտոյտ կը կազմակերպէ 13 Մայիս 2018-ին դէպի 'Կատարրակտես Դրսմոն':

Տեղեր ապահովելու եւ յաւելեալ տեղեկութիւններու համար կրնաք հեռաձայնել հետեւեալ թիւերուն:- Տիկ. Սոնիա Քաջիկեան հեռ. թիւ 6945333401, Տիկ. Զարուհի Միմնեան հեռ. թիւ 6977126266:

ΔΗΜΟΣ Π. ΦΑΛΗΡΟΥ  
ΔΗΜΟΤΙΚΕΣ ΒΙΒΛΙΟΘΗΚΕΣ Π. ΦΑΛΗΡΟΥ

Ο Δήμαρχος Π. Φαλήρου Διονύσης Κατζιβάκης, η «ΑΡΑΡΑΤ ΕΛΛΗΝΟΑΡΜΕΝΙΚΗ ΦΙΛΟΛΟΓΙΚΗ ΑΘΛΗΤΙΚΗ ΕΝΩΣΗ» και η Αντιδήμαρχος Περιβάλλοντος και Υπεύθυνη Δημοτικών Βιβλιοθηκών Π. Φαλήρου Βίκυ Ανδρικοπούλου, σας προσκαλούν στην αρμένικη θεατρική παράσταση με τίτλο «Υπερήτης δύο αφεντάδων» σε σκηνοθεσία Χάικ Κασαρτζιά (ελληνική απόδοση)

Την Πέμπτη 31 Μαΐου, 2018  
& ώρα 20:00  
Στον ΠΟΛΥΧΩΡΟ του Δημαρχείου Π. Φαλήρου  
(Τερούλας 51 & Αρτέμιδας)